

ԳՐԻՄԻԹԵԼ

ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՕՐԵՐՈՒՆ

I

ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՊՈԼՍՈՅ ՄԷՋ

Իբրեւ պատմութեան ատաղճ կարելի է նկատել ժամանակակից ուեէ դէպքի կամ դէմքի նկարագրութիւն կամ քրոնիկ՝ տրւած լինելով թէ ժամանակի ընթացքով կը փոխւին կեանքի պայմանները եւ ապագային մէջ ուեէ նոյնիսկ աննշան մանրամասնութիւն կը ստանայ կարեւորութիւն :

Այս մտածումով նպատակ ունիմ փոքրիկ համարատուութիւն մը ընել զինադադարէն վերջ Կ. Պոլսոյ եւ Կիլիկիոյ դատական կազմակերպութեանց եւ անոնց յարակից պարագաներուն մասին :

Թրքական արդարութիւնը, գէթ երեւոյթապէս, ընդօրինակած էր եւրոպականին վրա : Բացի Քաղաքային Օրինագիրքէն (Հուզուզը մէտէնիյէ), որուն յենարանն էր Մէնէլլէ, եւ կրօնական դատարաններէն (Շէրի), որոնք կըրողէին մանաւանդ ժառանգական խնդիրներով, միւս դատական հիմնարկութիւնները՝ քաղաքային առեւտրական, ծովային, պատժական, հաշտարար ատեանները եւայլն՝ ձեւակերպւած էին արեւմտեան եւ մանաւանդ Ֆրանսական օրինագիրքերու վրա :

Համաձայն հին պայմանագիրներու՝ (*capitulations*) իւրաքանչիւր հիւպատոսարան ունէր իրեն յատուկ դատական կազմակերպութիւնը, ուր կը դատէին իր հպատակները կամ քաղաքացիները : Երբ օտարական մը դատ բանար թրքահպատակի մը դէմ, կամ փոխադարձաբար, տեղական դատարանին մէջ, դատաւարութեան ընթացքին ներկայ կը գտնէր պատկանեալ դեսպանատունէն թարգման մը, որ շատ կարեւոր դեր կը կատարէր :

Իրերու այս դրութեան շնորհիւ, ուեէ օտարական, (Թիւրքիայէն անջատւած պալքանեան պետութեանց հպատակներն ալ մէջնըլլալով) օրինապէս կը գտնէր իր երկրին մէջ, եւ նոյնիսկ աւելի առանձնաշնորհում կը վայելէր :

Մեծ պատերազմի վախճանին, երբ Մարաշախտ Թրանչէ Տ'էս-
բէրէ մտաւ Կ. Պոլիս, Սուլթան Մէհմէտ Ծաթիէն աւելի փառաւոր
կերպով, բնականաբար, Դաշնակիցները իրենց յաղթական ձեռքը
դրին ամէն մարզի վրա:

Վերոյիշեալ հին թրքական դատարաններու կազմը գրեթէ նոյ-
նութեամբ պահպանուեցաւ, սակայն Դաշնակիցներու զօրաւոր եւ խիստ
հակազուրն ներքեւ: Հսկողութիւնը այնքան ծանր էր, որ թրքական
Արդարութիւնը շունչ առնելու եւ աչք բանալու միջոց չունէր:

Թուրք դատաւորները, կամ վարչական պաշտօնեաները մնալով
երկու սուրի մէջ, չէին գիտեր ինչպէս շարժիլ եւ ո՞ր որոշման մէջ
հաստատուիլ:

Վարչական տեսակէտով՝ Կ. Պոլիս եւ արւարձանները բաժնւած
էին Փրանսական, անգլիական եւ իտալական զինուորական իշխանու-
թեանց մէջ: Թէպէտեւ մարդերը զանազանուած էին, սակայն ամէն
կողմ երեք պետութիւններն ալ ունէին ներկայացուցիչներ:

Երեքն ալ կազմած էին նմանապէս պատերազմական ստեաններ,
որոնց բանտերուն մէջ կը գտնւէին բազմաթիւ տեղացիներ եւ մա-
նաւանդ թիւերքեր:

Ոստիկանական կազմակերպութեան կեդրոնն էր Բերա. Ոսկե-
բերան եկեղեցիին մօտ խոշոր շէնք մը: Հոն կաշխատէին Փրանսա-
ցի եւ անգլիացի կարեւոր պաշտօնատարներ, որոնց ամենէն ծանօթն
էր հազարապետ Սթրաֆ:

Դաշնակից ոստիկանական ամբողջ կազմը՝ հրահանգ կը ստա-
նար անգլիացի գնդապետ Մաքսվէլէն, որուն զբառնեակները գե-
տեղւած էին Գրիւկէր պանդոկին մէջ, Թէփէ-Պաշը պարտէզին մօտ:

Տարակոյս չկայ թէ Կ. Պոլսոյ այս բարդ կարգ ու սարքին մէջ
ամենէն աւելի ոտնակոխուողը թիւրք տարրն էր, մանաւանդ սկզբնա-
կան շրջանին: Կարելի չէր տառացի կերպով գործադրել ունէ օրէնք
կամ կանոնադրութիւն: Վճիռ մը հաղիւ արձակւած թրքական դա-
տարաններէն՝ վերստին խնդրոյ առարկայ կը դառնար:

Բարեկամ մը (Հ. Տ. Ն.) յանձնարարականով մը ինձ զրկած
էր Գրիգոր Անգուլթը, զոր թրքական դատարանի վճռով իր բնակա-
րանէն արտաքսած էին: Այնմիջապէս դիմեցի Բանկալթի-Համամ գե-
տեղւած իտալական ոստիկանատունը, որուն հարիւրապետը ծանօ-
թըս էր, եւ երկու քարապիւնիերէ Գրիգոր Անգուլթին գոյքերը վեր-
բառին փոխադրել տւին իրենց նախկին տեղը:

ՖՐԱՆՍԱ. - ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

Այս հիմնարկութեան հաստատութիւնը կարելի է բացատրել այն միտքով, որ Համաձայնականները եւ մանաւանդ Ֆրանսան ուզեցին իրենց համակրութեան ապացոյցը տալ Հայոց: Ֆրանսա - Հայկական Ակումբը որ ղետեղւած էր Կ. Պոլսոյ Ֆրանսական դեսպանատան շէնքին մէջ, կը կազմէր բացառիկ իշխանութիւն մը, որ ոչ միայն կը պաշտպանէր հայկական, յունական եւ առհասարակ բոլոր ոչ-իսլամ տարրերը, այլ մատ կը դնէր ամէն տեսակ գործերու մէջ:

Կազմակերպութեան նախագահը՝ Արամ պէյ Բէօզէ-Օղլու, ազնիւ անձ մը թէպէտ, բայց հռու կարող եւ աշխատասէր ըլլալէ, այդ պատիւը ստացած էր ուղղակի իր հօրմէն ժառանգած պատկառելի հարստութեան եւ դեսպաններու հետ ունեցած անձնական յարաբերութեանց շնորհիւ: Նա աներձագն էր վերջերս վախճանած Յովհաննէս փաշա Գույումճեանին եւ ունէր իր խորհրդականներն ու քարտուղարները:

Օրինակ մը տալու համար այս հաստատութեան վայելած լիազօրութեան՝ կը յիշեմ Ֆրանսացի սպայի մը (Պ. Թիպէր) խօսքը: Այս վերջինին հետ տեսակցութեանս միջոցին, գործի թը մասին, որուն մէջ բացայայտօրէն նա կուզէր նպաստաւորել մէկ կողմը, որուն դէմ Արամ պէյ արգելք դրած էր, կը հարցնէր ինձ. - «Ի սէր Աստուծոյ, ի՞նչ է այս Ֆրանսա - Հայկական կոչւած ասամնաւոր անիւը, որ ամէն մէկ բանի կը խառնուի»:

Բացատրեցի իրեն թէ այդ հաստատութիւնը մէկ փոքրիկ վարձքն է փոքրիկ Դաշնակիցներուն արժանիքին:

Սակայն, ափսո՛ս, հետզհետէ կը նւազէր Ֆրանսա - Հայկական Ակումբին վարկը: Թրքերը յաջողեցան հիմնել խառն դատարաններ, նման Եգիպտոսի մէջ գոյութիւն ունեցողներուն: Եւ երբ Իգմիլի պարտութեան (1922 սեպտեմբեր) լուրը հասաւ, թրքերը փակեցին խառն դատարանները եւ Արամ պէյի հիմնարկութիւնը դադրեցուց իր գործունէութիւնը: Օր մ'ալ երբ դեսպանատուն դացած էի, ա-կումբին նշանատախտակը տեսայ ղետեղւած ճեմիչին նրբանցքին մէջ: Ու մինչ կը խօսէի դեսպանատան աւագ պաշտօնատէրներէն պ. Լաֆօրքատի հետ, այս վերջինը գիտողութիւն կրնէր թէ՛ «Մի՛ ըսէք Ֆրանսա-Հայկական Ակումբ, այլ պարզապէս՝ Հայկական»:

Պէտք է յիշել թէ սկիզբի շրջանին՝ Ֆրանսական դեսպանատան պաշտօնէութիւնը վերէն վար հայասէր դարձած էր. իսկ վերջին փուլին՝ սոյն զգացումը կիսով չափով նւազած էր արդէն:

Հարկ է աւելցնել թէ գաղղիական դեսպանատան մէջ գտնւեցան

անձեր որոնք սկիզբէն մինչեւ վերջ պահեցին իրենց հայասիրական դէպքումները, ինչպէս պ. Սիլիէր, դեսպանատան իրաւագէտ - խորհրդականը (նախկին հիւպատոս Տրապիզոնի) եւ պ. Լըտու, աւագ թարգմանը :

Երբ քէմալականներ Կ. Պոլիս եկան՝ դիչեր մը գացին ձերբա-կալել պ. Քէօչէ-Օղլուն, որ հազիւ կրցաւ ազատիլ եւ Իտալիա ապաստանիլ, շնորհիւ Փրանսական դեսպան Զօրաւար Բէլէի անձնա-կան եւ կորովի միջամտութեան : Հետեւեալ օրն իսկ փախայ ես ալ դէպի Վառնա, եւ մեկնելէս մի քանի օր վերջ՝ թրքական գաղտնի ոստիկանութիւնը փնտռած էր զիս բազմաթիւ տեղեր : Կ. Պոլսոյ Փրանսական դեսպանատան կիսապաշտօնական օրկան «Աթամպուլ» որ սկիզբէն՝ խանդավառութեամբ կը հրատարակէր յօդածներս, ի վերջոյ դուռը փակեց իմ առջեւ :

II

ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԿԻԼԻԿԻՈՅ ՄԷՁ

Երբ 1918-ին վերջերը Կիլիկիան գրաւեցաւ անգլիական, Փրանսական եւ հայկական ուժերու կողմէ, բնականաբար նորեկները իրենց հսկողութեան ներքեւ առին ինչպէս գործունէութեան բոլոր միջոցները, նոյնպէս եւ դատական կազմակերպութիւնը : Թրքական օրէնքի եւ վարչութեան կազմը պահեցաւ գրեթէ նոյնութեամբ՝ խիստ հակակշռի ներքեւ, ինչ որ կը նշանակէ՝ թէ նոյն կազմը գոյութիւն ունեցաւ միայն երեսոյթապէս, գէթ սկիզբի շրջանին :

Փրանսական վարչութեան կողմէ հաստատեցաւ, բացի Պատե-րազմական Ատեաններէն, ուր կը դատէին միայն զինւորականներ, նաեւ ուրիշ ատեան մը, որ կը կոչէր Զինւորական Դատարան, եւ որ պաշտօն ունէր դատելու այն բոլոր խնդիրները, որոնք կը պատ-կանէին ոչ-զինւորականներուն, ու կապ ունէին ռազմական պաշ-տօնեաներու կամ իրազարձութիւններու հետ :

Իսկ երբ հարցը շուրջ կը դառնար ուղղակի զինւորական կարգ ու սարքի հետ առնչութիւն ունեցող գործառնութեան մը, կասկա-ծելին կը դատէր պատերազմական ատեանին առջեւ, այնպէս որ հոն բաւական մեծ թիւ կը կազմէին քաղաքացիներ : Սսեցի վաճա-ռական մը (Կ. Դ.) հայթայթիչ զինւորական պիտոյից, իրեւ զեղ-ծարար բանտարկութեան դատապարտեցաւ յիշեալ ատեանին կող-մէ : Ըստ զինւորական օրինագիրքի տրամադրութեան, ռազմական ուժերուն պետը կարող է պատիժը մեղմացնել եւ ներում շնորհել որոշ պայմաններու մէջ : Հայ եկեղեցական իշխանութիւնը դիմում

կատարեց եպիսկոպոսի մը միջոցաւ (Հ. Կ.) եւ զօրավար Տիւֆիօ քարեհանգեցաւ գործածել իր իրաւունքը :

Ատանայի մօտ Շէյխ - Մուրատը հայարնակ գիւղին բնակիչներէն մէկը նամակ մը գրած էր՝ բուն կերպով բողոքելու համար՝ Քրանսական իշխանութեանց դէմ, առթիւ ծանրակշիռ դէպքի մը, որ պատահած էր յիշեալ գիւղին մէջ: Եւ որովհետեւ հայ թերթ մը հիւրընկալած էր սոյն բողոքագիրը, լրագրողը (Ս. Կ.) կանչեցաւ Զինուորական Դատարանին առջեւ, որուն նախագահն էր հազարապետ Ասէր, այժմ գնդապետ ի Փարիզ: Տրւած ըլլալով այս վերջինին խիստ մարդու համբաւը, եւ գործին լրջութիւնը, վախ կար որ ամբաստանեալը կրէր ծանր դատապարտութիւն մը: Այս տողերը ստորագրողին պաշտպանողականին վրա, հայ լրագրողը օձիքը ազատեց փոքրիկ տուգանքով մը: (Տասն օսմ. ոսկի թղթադրամ):

Կիլիկիոյ վարչական հակակշռի պետ գնդապետ Էտուար Պրէմօնի (այժմ զօրավար) թելադրութեամբ ձեռնարկեցինք Ատանայի մէջ հաստատել փաստաբաններու կաճառ մը, սակայն գործը անաւարտ մնաց՝ պարագաներու բերումով:

1919-ի առաջին ամիսներուն, ամէն անգամ որ այցելէի գնդապետ Պրէմօնին, կըսէր. «Կիլիկիոյ պետական պաշտօնէութիւնը պիտի փոխեմ: Մինչեւ վեց ամիս ոչ մէկ թիւրք պաշտօնատար պիտի ձգեմ», եւ այն: Իսկապէս ալ սկսած էր խոստումը գործադրել: Ինչպէս ուրիշ մարդերու մէջ, նոյնպէս դատական ճիւղին վրա կը հաշտէին հայեր, օրինակ Ա. Պ. պատժական դատարանի նախագահ, Գ. Ա. հաշտարար դատաւոր, եւ այն: Սակայն հետագայ դէպքերը, զժբախտաբար, թուլացումի եւ նոյնիսկ չկամութեան ենթարկեցին այս հայասիրական հոսանքը, եւ տրամադրութիւնները լարեցան հակառակ ուղղութեամբ:

«ՀԱՅԱՆՊԱՍՏ» ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆ ՄԸ

Ֆրանսական իշխանութիւնները՝ Ատանայի մէջ հաստատեցին երկու խառն յանձնախումբեր, որոնք կը կրչէին իրաւարարութեան կամ հատուցումի մարմին *Commission d'arbitrage ou de restitution* եւ որոնց նպատակն էր գնահատել եւ վերադարձնել հայերէն յախտակած կամ բռնագրաւած շարժուն կամ անշարժ ստացւածքը:

Այս յանձնախումբերը հազիւ մի քանի ամիս կրցան աշխատիլ եւ 1920-ին սկիզբները ասոնցմէ կարեւորագոյնը ջնջեցաւ, իսկ միւսին ձեռնհասութիւնը վերածեցաւ 50 թրքական ոսկի թղթադրամի, ինչ որ հազիւ կը համապատասխանէր պարզ հաշտարար առ-

եանի մը կարողութեան: Մինչ հայոց դատերուն դումարները կը հասնէին կարեւոր թիւերու:

Վերադարձւած կամ փոխարինւած հարստութիւնը հազիւ մէկ տասներորդը կը կազմէր յափշտակածին: Յիշեալ մարմիններուն ջնջումը կը կազմէր ուղղակի արդարութեանց մերժում: Այս մասին Ազգային Միութեան կողմէ արւած յիշատակագիրը մնաց ապարդիւն:

Հայ մը որ բանտարկութեան դատապարտուած էր Մարգարէ Մուհամմէտին հայհոյած ըլլալու ամբաստանութեամբ, դիմեց վերաքննութեան: Վերաքննիչ Ատեանի (Իսթինաֆ) առջեւ զինք պաշտպանեցի եւ հազիւ կարելի եղաւ ստանալ պատիժի փոքրիկ մեղմացում մը: Ամբաստանեալը վճիռը մաքրեց մեկնելով դէպի Սիւրիա:

Քաղաքական միջնորդողը արդէն ապականւած ու թունաւորուած էր: Քէմալական շարժումը կը ծաւալէր Արեւելքէն Արեւմուտք, եւ Արդարութեան լոյսերը տակաւ կը մարէին Միջազգային Դիւանագիտութեան խոհանոցին մէջ: Հայոց բոլոր զոհողութիւններն ու ջանքերն ապարդիւն մնացին եւ 1921 թ. սկիզբը պարպեցաւ կիլիկիան:

Փարիզ.

